

# ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍԵԱՅ

---

ԻՆՆԵՐՈՐԴ ՏԱՐԻ ԹԻՒ 14

1 Նոյեմբեր 1898



ԿՈՍՏԱՆԴՆՈՒԹՈՒՆ

ՏՊԱՐԱՆ.

ՃԻՎԵԼԵԿԵԱՆ

Պատկեր Ակի Ճատակակի թիւ 20

1898

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

— — —

- 1 Հնախօսական Հնդիկ Մատենագրութիւն .
- 2 Պատարագամատոյց Ս. Սահակայ :
- 3 Հայկական տաղաջափական գիտելիք .
- 4 Ալպեանք .
- 5 Գանձարտնք Հայ լեզուի .
- 6 Հասուլոտորք Ս. Պատարագին եւ ժամերու մատուցման Քրիստոնէութեան մատուցած արևոց մէջ .
- 7 «Պատկեր» հանդեսն .
- 8 Օրէնսդրութիւն Օսմանէան քաղ ծխի Անաֆիտայ .

# Պ Ա Տ Վ Ե Ր

## Հ Ա Ն Դ Է Ս Կ Ի Ս Ո Ս Մ Ս Ե Ա Յ


Խնամակուրդ Տարի

Թիւ 14

4 Նոյեմբեր 1898

## Հ Ա Խ Ո Ս Ա Կ Ա Ն

Վ Ե Դ Ե Ա Ն Մ Ա Տ Ե Ն Ա Դ Ր Ո Ւ Ւ Ի Ւ



(Շարունակութիւն տես թիւ 13)

Ի՞նչպէս կրցինք նախկին վերեան մատենագրութեան  
կեանքն հոգետասամն դար համարել. ահա բացատրութիւնն :

Վեղեան սրբանոյշքն երգօղ Սրբականք Քաջմիրի կամ Հինգ  
գետոց հովասուն հովիաններուն մէջ կը բնակէին : Վեղեան եր-  
գերուն մէջ նկարուած քաղաքանութեան բարձրութեան  
հասնելու համար՝ զնելով թէ Քրիստոսէ վեց կամ հինգ դար  
առաջ Բրահմանական ձեռքն զօրացած ըլլայ՝ հարկ է գէթ հա-  
զար տարի ենթազրել : Սակայն՝ մինչեւ բրահմանականութեան  
զարդացումն՝ քանի մը դար եւս հարկ է թուել. առ այս Վեղ-  
եան երգերուն միայն քննութիւնն բաւական լոյս չի տար  
ժամանակին երկարութիւնն ճշգելու :

Թուի թէ մինչդեռ Սրբականաց մի մասն Հինգ գետոց մէջ  
նախկին բնակութեամբն հաստատուն կը յառաջանար զէպ ի  
Դանգեսի հովիաններն, նոյն լեզուն խօսօղ ուրիշ Սրբականք  
զէպ յարեւելք եւ ի հարաւ կը զաղթէին . առողջ անշուշտ յատ  
առելի բազմաթիւ էին : Առոնք ալ անտարակայս երգեր յօրի-

նած են, այլ աւելի մարտ եւ խազմ էր ասոնց զբաղումն։ Կան զիւցալներգակ առասպելներու հատուկութիւններ, այլ ընդհանուրն կորած է։ Չորս վեգայից մէջ պարուրուօղ վեդեան երգերն՝ յայտնի է թէ հնդիկ երգեցիկ բանաստեղծութեան այդ դարերու շրջանին գոյզն մնացորդն են։ Որով անհիմն առաջարկ՝ եթէ այդ երգերէն միայն կարծէ ոք այդ շրջանին Հնդկաստանի պատմութիւնն քաղել։ Վեգեան երգերն Հինգ գետոց Սրիականներու կեանքն կը նկարեն մեզ ըստ բաւականին։ այլ այդ սահմանէն գուրս ցրուօղ եւ բնակօղ անկախ Արիականաց չփոյւթեան ապացոյց չեն։ Առանց այս ենթազրական կարծեաց հնարաւոր չէ Վեգեան ժողովրդեան ի բրահմանական ժողովուրդ ձուլուին բացատրել։ Երբ Հինգ գետոց Սրիականք եւս դէպ ի հարաւ եւ արեւելք սկսան շարժիկ՝ տեսան որ Կեղրոնական Հնդկաստան եւ Դեկհան արիականացած էին եւ բրահմանական ժողովուրդն կազմ ու պատրաստ։ Մահափարատայի (Mahabharata) ներկայացուցած եղբայրական կոիւն կրնանք պատշաճապէս հիւսիսէն եւ Հինգ գետերէն հասնող Սրիականաց՝ եւ անդէն հնացած նոյնազգեաց՝ որք բրահմանական պաշտամունքն ունէին՝ յարմարցունել։ Ինչպէս որ հաւանական թուի ինձ Հռամայ (Rama) եւ իւրալոց կոիւն Դեկհանի (Dekhan) ճիւազներուն դէմ՝ նկատել իրը Արեւաց յաղթանակն ընդպէմ բնիկ տեղացւոյ։ Միայն թէ փոխանակ այդ աշխարհականներն Հինգ գետոց մէջ Հոփլիդայի երդիչներուն անմիջական յաջորդներն նկատելու՝ աւելի հաւանական կարծեմ։ թէ նոյն իսկ Հինգ գետոց Սրիականաց մի մասն ըլլան տառնք։ Այսպէս կարծեմ նաեւ Յիայնայքն, որ Յուզերադի եւ Դեկհանի անձաւներէն նախկին բնակներն վանելով՝ իրենք փոխանակեցին զանոնք։ Ասոնք ալ անյիշատակ ժամանակներէ Հինգ գետոց Սրիականներէն զատուեցան, եւ անկախ՝ թէ իրենց ծնողէն եւ թէ բրահմաններէն՝ կեանք վարեցին եւ զարգացան։

Հնդկաստանի պատմութիւնն ըստ իս պատմիչներու կարդած կամ նկարած միաձեւութիւնն եւ ոչ իսկ յերազի անսած է։ Ընդհակառակն որչափ հնար է այլակերպ նկատելու ենք դայն, Վեգայք ամեն բանի կարօղ չեն։ հազիւ հազ արիական եւ հնդիկ նախկին քաղաքակրթութեան մի քանի էջերն կրնան պատկերել։ Պատուական յիշատակարաններ են անկատած, եւ այնցափ աւելի զի այդ ժամանակի տնցից եւ պատմութեան խոր խաւարին միակ լուսատու ջաներն են։ սակայն չենք կա-

րող միայն այդ էջերով ամբողջ Հնդկաստանի պատմութիւնն ունենալ. եւ որում կարծեմ թէ զեռ եւս զարիր կարօտ են : — Քան ինչ որ Վեգայք կը պատմն՝ շատ աւելի ընդարձակ նկատելու ենք Արխականաց սահմանն եւ թիւն Հնդկական թերակղզույն մէջ. նոյնպէս նաև բրահմանական քաղաքականութեան պատրաստութիւնն շատ աւելի երկարատեւ նկատելու ենք : Անկասկած ենք՝ թէ մեծ մասն կորսուած է կամ անյայտ :

Սյս համառօտ զեկուցումէս յետոյ կը մնայ տեսնել թէ ոյք ումանք եւ քանի՞ են վեղայք եւ ի՞նչ պարունակութիւնն :

Վեգայից ամենէն ճօխ եւ հետաքննական զիրքն է Հոփդվերայ . չորս զիմաւոր երգի աեսակ կայ մէջն :

Ա. Բնութեան սքանչելեաց երգք, առանց պաշտօն ընծայելու բնական երեւութից. ոչ արեւու՝ ոչ լուսնի եւ ոչ արշալուսի առաւածացումն կայ :

Բ. Սյս երգոց մէջ Աստուածութիւնն բնական երեւութից գոյնն կ'առնէ . այնպէս զի մերթ երեւոյթն ինքնին կը կարդացուի, մերթ սորա տեղ Աստուած կը պատկերանայ. այսպէս, Ածվինաւ, Միտր (Միհր), Վարունա :

Գ. Սյս կարգի երգոց մէջ Աստուած կը շփոթի մարդկեղն արարածներու հետ . հսկայ մ'է դոգցես, եւ զիւցազնական ըմբիշ մը, որուն կը մասնակցին երկինք եւ երկիր . այսպէս, ինդրա եւ Մարուդայք :

Դ. Սբբազմն պաշտաման առարկայք կ'աստուածանան, Աստուած կ'անհետանայ, Ինդրայի փոխանակ՝ Բրահմանն կուզայ ի հանդէս :

Սյս վեր ի վերոյ եւ ըսենք խոչոր զասաւորութիւնն Հոփդվեգայի երգոց՝ կրնայ մասամբ իսիք ժամանակազրական ուղղութեան առաջնորդել. սակայն խորհելու կէտ է՝ թէ այդ առաջին երգերէն ումանք յետին ժամանակաց չէնք կրնան ըլլալ, նմանողութեամբ հիւսուած : Ինդրայի եւ Ագնի նուիրական երգերն՝ չորս կարգին ժամանակաց հետ յարաբերութիւն ունին : Լեզուին եզանակն մեծ զանազանութիւն չունի . այս նկատմամբ հնար չէ որոշողութեան յանգիլ վիզեան երգոց նկատմամբ : Ուստի ընդարձակ ժամանակազրութեամբ միայն կրնանք մերձաւոր սահման մը զծել այդ երգոց . ծշպութեան վստահութիւնն վեասակար կրնայ ըլլալ միշտ : Ի՞նչ է երգի. ժաղովրդեան զգացման բնական արտայայտութիւնն՝ թէ պատմական ձայն

մը անցելոյն յիշատակաց, հնագէտն չատ անգամ կը վրիսի ճըշ-  
գրաել երկնաւոր Ազնոյն՝ նուիրական երգոց լիզուին՝ եւ զա-  
դափարական Ազնոյն նուիրականին իրարմէ ունեցած հնութիւնն:

Ինչ որ ալ ըստեի՝ այլ անսարակոյս է՝ թէ վեպեան մէն մի  
երգոց լեզուն մեր թուականէն զարերով հին է գէթ. առանց  
բնաւ ուրանալու՝ թէ Սամնիտ կամ ժողովածոյ կոչուած երգե-  
րուն մի մասն՝ մեր թուականէն առաջ հինգերորդէ մինչեւ  
երրորդ դար կրնայ հասնիլ. այսինքն նոյն իսկ Սամնիդներու  
կարգադրութեան ժամանակ :

Վեպայք՝ ինչպէս ծանօթ է՝ չորս են. Հոփզեղա, Սամա-  
վելս, Յակորվեղա, որ կրկին է, Սեւ եւ Ճերմակ, եւ Աքար-  
վավեղա :

Վեղա անուամբ Բրահմանք կը հասկնան ոչ միայն ժողո-  
վածոյից մէջ ամփոփուած հնագոյն եւ հիմնական չափական եւ  
բանաստեղծական մասն՝ այլ նաև վեղեան զարուն վերաբերող  
աւանդական եւ մեկնողական մասն, որ թուի թէ մեր թուա-  
կանէն երեք դար առաջ ամբողջովիմբ իր ներկայ ձեւն ստա-  
ցած էր :

Այս երկրորդ մասն խորհրդական սանսկրիտ պիտի յոր-  
ջորջինք մինք ալ. ընթերցողաց կը յիշեցունենք՝ որ հնադետք  
եւ նոյն իսկ բրահմանք իբր վեղեան մատենագրութիւն կը  
նկատեն զայս. այս մասին մէջ է Բրահմանամ, Ռայանիշատ  
եւ Սուտր :

Ս. Վ. ՆԱԶԱՐԵԹԵԱՆ

(Շարայարելի)

## ՊԱՏԱՐԱԳԱՄԱՏՈՅՅ

ՍՐԲՈՅ ՀՕՐՆ ՄԵՐՈՅ ՍԱՀԱԿԱՅ ՊԱՐԹԵՒ

Հ Ա. Յ Բ. Պ Ե Տ Ի

(Շարունակութիւն տես թիւ 13)

« Ի հայն » — Շնորհօք եւ մարդասիրութեամբ Տեառն մերոյ եւ վրկչիդ Յիսուսի Քրիստոսի, ընդ որում Հօր միանգամայն կենդանարար եւ ազատիչ սուրբ Հոգւոյդ վայելէ փառք իշխանութիւն եւ պատիւ, այժմ եւ :

« Սարկ. » — « Ողջոյն տուք միմեանց ի համբոյր սրբութեան. որք ոչ կարող էք հաղորդել աստուածային խորհրդոյս առ զուրս ելէք եւ ազօթեցէք » :

« Ես ողջունեն զսեղանն եւ զմիմեանս » :

« Սարկ. » — « Ահիւ կացցուք. երկիւղիւ կացցուք, եւ նայեցարուք զջուշութեամբ » :

« Դալ. » — « Առ քեզ Աստուած » :

« Սարկ. » — « Պատարագ Քրիստոս մատչի գառն Աստուծոյ : »

« Դալ. » — « Ողորմութիւն եւ խաղաղ. » :

— (1) « Շնորհքն Աստուծոյ (2) իւ սէրն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եւ հաւասարութիւն Հոգւոյն սրբոյ եղիցի ընդ ձեզ ամենինեան » :

« Սարկ. » — « Եւ վիր արարէք սուրբ մտաւորութեամբ զսիւսս ձեր » :

« Դալ. » — Ունիմք առ քեզ Տէր ամենակալ » :

« Սարկ. » — Եւ զսհացարուք զշնորհացն Աստուծոյ » :

« Դալ. » — « Արժան եւ իրաւ » :

Սարկաւագին եւ Դպրաց այս զրուցատրութիւնքն Ոսկերեւանեան Պատարագամատուցին մէջ ալ կը անենիմք : Կար-

(1) Այսպէս առանց անուան :

(2) Խաչանիւ ի վերայ :

ծեմ թէ բուն իսկ Ս. Աթանասի Խորհրդագրէն առած են թէ  
մերք եւ թէ յունականք. ինչպէս եւ մաս մ'այլ լատինն :

Նախկին աղօթից հմայական շեշտերուն մէջ անշուշտ ու-  
շաղիր Ընթերցողն նկատեց ինչ ինչ Երախայից նկատմամբ  
յանձին պատկերացուցած Սրբոց, մեղաւորաց եւ մեղաց քա-  
ւութեան. որուն կցեց՝ պատուական ընծայիցն ընդունելութեան  
համար պաշտամանքն : Այլ արդ միասիրս եւ միաբան հաւա-  
տացեալք առ Ամենակալն Տէր ունին զմիտու եւ զսիրտ. կ'ըսկսի  
խորհրդականն :

« Ի ծածուկ». — Արժանի է ճշմարտապէս եւ արդար պա-  
տահելոց մեզ յաւիտենական բարութեանցո՝ յաւիտենից չնոր-  
հակալութեամբ փառաւորել զերեղ Տէր եւ Հայր Ճշմարտու-  
թեանն : Հասաթիչ արարածոց. խնամօղ եւ հոգացօղ մարգկան .  
աղբիւր բարութեան, տուիչ անտապականութեան. երանութեանց  
բաշխող . կենդանաբար . կենդանատուր. միծափառ, փառաց  
տէր. եւ ամենայն բարութեանց գեր ի վերոյ : Բոլորից հաս-  
տիչ, բնաւից ընդունակ, բովանդակ ամենից պաշտպան եւ ա-  
մենայն տիսականաց եւ անտեսից արարիչ : Որ զամենայն  
յոշնչէ քո Բանիւր եւ գործակից սուրբ Հոգւովդ՝ ածեր ի լի-  
նելութիւն : Դու Տէր ամենակալ՝ ի սկզբանէ եւ նախագոյն  
գոյացուցեր զբնաւո . ի քէն յամենաստեղծողէ եւ ի գեղեցկա-  
յարմար արուեստողէ լինելութեանցո՝ զայլ ոք ոչ գիտեմք, որ  
զանձառելիսն գործականեցէր, եւ զերկիր ի վերայ ջուրց միշ-  
կութեան եղեալ՝ աստուածային քո խորհրդովդ ամրացուցեր .  
եւ զծովու զահաւոր զանհնազանդ զգիմնցումն չնչին աւազովն  
սանձեալ յինքն նահանջաբեկել <sup>(1)</sup> զցասումն օրինազրեցեր :  
Միւս եւ զարձեալ հասուատութիւն՝ որպէս կամար ինչ ի թորիչն  
աստուածապէս տարածեալ ի յօդս, եւ զնաւ երկին անուանեցեր :  
Յորում եւ զլուսաւորացն զարիգական եւ զլուսնոյ շրջագա-  
յութեանն՝ զառ ի տունջեան եւ դիշերոյ զչափս անսայթաք  
ուղղեւորեալ <sup>(2)</sup> հրամանստորեցեր, զժամանակաց եւ զյեղանա-  
կաց զփոփոխմունու ի սոցանէ յայտնապէս ճանաչել մարգոյն  
ուսուցեր : Զոր առեալ հող յերկրէ ըստ պատկերի քում ստեղ-  
ծեր. թագաւոր եւ Տէր ի վերայ ամենայն արարածոց կացուցեր.

(1) Միւս նահանջաբեկեալ :

(2) Միւսն՝ ուղեւորեալ :

կեսալ միշտ յաղաղս պահ դանութեան պատուիրանին չնորհեցեր ։  
Եւ եղեալ զնա ի զրախտին փափիկութեան՝ գործել եւ պահել  
առայեր, ոչ տո ի տեղւոյն պակասութեանն լրման ինչ՝ կամ  
զգուշութեամբ պահպանութիւն պատուիրեցեր զայս Տէր :

Քանզի ամենայն վայելչութեամբ քո լի էր վայրն այն, այլ  
գործել զարդարութիւն եւ պահել զպասուիրանն ճշմարտապէս  
նախազոյն վարդապետեցեր :

Եւ արդ որ այսպիսի պարգեւացս եղեալ մերձաւոր՝ իսկոյն  
սուրբ պատուիրանին ցուցաւ անյուշ, հրապուրեալ ինքնակամ  
բարութ ի թշնամւոյն՝ որ խօսէր ընդ նմա օծիւն. մահու եւ  
ապականութեամբ ընդ յաւէտակցութեամբ ինքեան եղեալ  
տոիթ եւ անարժան զրախտին երեւեալ վայելչութեան՝ յերկիր  
ուստի առաւն դառնալ թողացուցեր : Թէսպէտ եւ առ սակաւ  
մի վասն ցասմանն սպանացեալ՝ յաղաղս քո բարեգորովու-  
թեանդ յերինային եւ յանսպաս արքայութիւնդ վերածեր :

Եւ արդ ով բաւականացի բանիւ ասել զքո ի մեզ զանբաւ  
բարեգորովութեանդ զեղմունս, եւ կամ զրուատիւք եւ հոգե-  
ւորական երգովք զքո փառաբանել զաստուածութիւնդ . զոր  
երկրագեն հրեշտակք, հրեշտակապետք, տէրութիւնք, աթոռք,  
իշխանութիւնք . զոր զարհուրեալ օրհնեն քերովքէք եւ զո-  
ղացեալ շնչեն սերովքէք. վասն զի զարհուրմամբ եւ երկիւղիւ  
երկու թեւօքն ծածկէին զերեսս իւրեանց, ածեալը <sup>(1)</sup> զառ ի  
լուսոյն ճառագայթումն հզօրեղութեան քո, եւ երկու թեւօքն  
թոչին բազում երկիւղիւ, զկարգեալ օրհնութիւնսն լնուն  
զոչմամբ աղաղական <sup>(2)</sup> խորհրդական աստուածաբանութեամբ .  
եւ անհանդիստ ձայնիւք մի առ միւս հանդերձ միօք ասելով .

« ի ճայն . — Զյաղթական օրհնութիւնս գոչելով՝ աղտղա-  
կելով՝ ասելով : »

« Դայ . » — « Սուրբ, սուրբ, սուրբ, Տէր զօրութեանց : »

( Շարայարելի )

(1) Մին՝ « ածեալք », և « աչեալք » ի վերոյ . քերծեալ :

(2) Մին՝ « աղաղական », և « աղաղական » ի վերոյ . քերծեալ :

## ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՂԱԶԱՓԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔ



ԴԱՍԾԱԳՐԻ ՄԸ ՀՐԱՏԱՐՈՒԿՄԱՆ ԱՌԹԻՒ

(Եարանակուրին տես թիւ 13 )

Հայերէն լեզունիս ալ ունի իր սուղ և երկար ձայնաւորքն, զորս՝ մեր թեթև զատաստանն քամահրելով կ'անտեսէ, սակայն այդու եղածն չեղած չէ : Այդ ձայնաւորաց փոփոխութիւնն սակայն այսօր ի սպառ թողուած է մեր տաղաչափութենէն զուրս : Մեր նախնիւց զիւցաղնական տաղաչափութեան տողերն չորս անդամ ունին, իւրաքանչիւր անդամ քառեակ վանկերով . որով մէն մի տող վիշտասանուանիւան, այսպէս. «Լուսաւորիչն ամեննեցուն Դեւոնդիէ սուրբ վարդապետըն Խոհական միծ խորհրդով խրատեալ լրցոյց զաշակերտեալսն» :

Բայց որչափ ալ անդամներն միշտ չորս կը պահուին՝ սակայն վանկերուն չափը կրնան նուազել. մանաւանդ առաջին երկու անդամներունն, զի երրորդն անհրաժեշտ քառավանդ է: Եւ այս մանաւանդ չքնաղ օրինակ մ'է յունականին եւ լատինին նման ի մեղ եւս ձայնաւորաց երկարութեան եւ սղութեան չափով ոտից թուական բնարութիւնն կատարուելուն առ նախնեօք, որուն իրը մնացորդ նշխարն է այդ : Սյամէս վերին տողից շարունակութեամբն ունինք.

«Սահակ՝ սուրբ հօտապետ սրովեական բարեացն հաղորդ, Վերերիչ վարուց բարեաց վանիչ չարին պաշտօնէից, Տարիացեալ անճառ լուսոյն՝ վերասլացաւ ի կեանս անմահ» :

Այս առաջին՝ երկրորդ՝ եւ չորրորդ անդամներուն պարբերական թուարկութեամբն կ'ունենանք տասն տեսակ տող. զորս մի առ մի կը պարզէ Հ. Արուէն Վ. Կ. Բագրատունի Վիրդիլիայ Մշակականաց նախարանին մէջ :

Այս տասն տեսակաց խառնրդովն՝ յունական եւ լատինական սուղ եւ երկար վանկերուն չափոյն կը հաւասարի մեր

զիւցաղնականն, եւ ըսեմ եւս թէ կը մրցի ի քաղցրատուր փափկութեան. իմաստիցն համեմատ առողջանութեամբ, ըստ երկարութեանն եւ ըստ սղութեան : Գեղեցիկ օրինակ մը՝ իբր նմոյշ կրնանք ի մէջ բերել կարկտի թօթափման, ներդաշնակութեամբ ձայնի եւ շեշտի. այսպէս :

«Այնչափ ահեղ ի դրբնդ ընդ երդըս թանձրախիտ արտիէ կարկուտ» :

Դիտմամբ շեշտերն զրած եմք . ցոյց տալու համար՝ թէ բառերուն ծայրն չէ հնար երկարել, պէտք է շեշտիւ զլորել, սահիլ երթալ, վասն զի կարկտին իմաստն զայդ կը պահանջէ : Իսկ եղան գետին պատառեն՝ որ հակառակն է վերնոյն երազութեան՝ զի հանդարատութիւն կը պահանջէ, այսպէս կ'երկարենք .

«Պատառէ յամբաքայլ արջառ զակօս տարժանաւոր» :

Դարձեալ եղանց սայլ քաշեն, այսպէս .

«Զրդէ եղնամոլ ճըռնչածայն անուոյն ի զիլ»

«Տուք ախտակցաբար խուն ինչ նոցին դուք զագարիկ : »

Դիւցաղնական տաղն որ հայկական չափ եւս կը կոչուի, կրնայ ըլլալ

Սառջին անդամն 1է ց4 ոտք.

Երկրորդ » 3է ց4 ոտք:

Բայց ուշազրութեան արժանաւոր է եւ բացարձակ հարկ տողերուն անդամներն իրարու հետ չխառնել. այսպէս զի եթէ առաջին անդամն միավանկ է՝ երկրորդն եւ ոչ իսկ եռավանկ կարող է լինել. նոյնապէս եթէ երկրորդ անդամն եռավանկ՝ առաջինն հնար չէ քառավանկէն պակաս դնել :

Երրորդ անդամն միշտ 4 ոտք.

Չորրորդ » 4 կամ 3. վասն զի առողին ծայրի հանդիսան վանկի մը զօրութիւն ունի : Ընդհանորապէս երկրորդ անդամն 3է մինչեւ 4 միայն ոտք կը վարի : Եթէ առաջին անդամն միավանկ է՝ երկրորդն անսպատճառ չորս սիմտի ըլլայ . վասն զի այդ միավանկ՝ երկրորդ անդամին եռավանկին հետ միանալով՝ կը կազմէ քառավանկ անդամ մը : Այսպէս.

«Այս՝ եւ զըրգաստուն բարուց նոցին է անունդ ի ճահ . »  
այս առղիս մէջ են է ոտքի չափն :

Նոյնապէս եթէ առաջին անդամն երկավանկ է՝ երկրորդ անդամն երկավանկ չկրնար ըլլալ . վասն զի կրկին երկավանկ

քառավանկ կը կազմէ , որ անդամաթիւն է . որով թէ իմաստն եւ թէ ընթերցումն կը դժուարի . մանաւանդ երբ յաջորդ անդամք ալ կրկնավանկ քառերէ ձեւացած ըլլան . զոր օրինակ .

« Շոպեալ տանին կտցօք անգութ բունոցն համեղ ճաշակն Այլ եթէ չեշտ մը կամ ողրորակ կամ հանգիստ կոմ երկար դոշածութ՝ կարելի է առանց անձանութեան այսպէս ,

« Որ ինչ եղեւըն նովաւ՝ բընաւք բարի էին եւ կեանք , Աւաղ , զի մեղք եւ եթ մահ եւ ըզչար մուծին յաշիարհ » :

Բախնք թէ չորեքոտնեան է միշտ երրորդ անդամն : Իսկ երբ առաջին անդամն չորքոտանի է եւ երկրորդն եռոտանի՝ չորրորդ անդամնն զգուշանալու է եռավանկ ընելէ . որպէս զի եօթնոտնեան չափ չհամարուի , իրարու կից : Զոր օրինակ .

« Մի քեզ ի մուտս արեւու կալցի ըզդէմս այզեստան » :

Մեր տաղաչափութեանց մէջ ընդհանրապէս տողին հետ իմաստն ալ կը լմնայ . այս մեծագոյն դժուարութիւն մէ քերթողաց համար , մանաւանդ թարգմանութեանց մէջ . ուր հարկաւ . կ'ըստիսի թարգմանիչն տողէ տող անցունել իմաստն . նա մանաւանդ տող առ տող ճշգրիտ թարգմանութեանց մէջ : Հարկ է այն ատեն՝ լեզուին հմուտ զիտութեամբն ճարտարօրէն ածականն կամ խնդիրն կոմ յատկացուցիչն , եւն , այս տողին մէջ դնելով՝ գոյականն կամ լայն կամ յատկացեալն , եւն . միւս տողն անցունել . որպէս զի թէ ընթերցողին աշքն ու միտք չչուարին եւ թէ ունինդիրն չդժուարի լոել ու ըմբռնել :

« Եւ ոչ յերկրորդ կամ յերրորդին  
Պահու սպասեմ զալոյ քոյին : »


« Այլ ո՛ երբէք առնուլ տեւկրեանց հաւատայր  
Յերեկորնեան ի ծովափունըս դաղար : »

« Պարակցեալք քաջազէն բռնութեամբ , ի յերկրէ  
ի յերկինըս տարադէմ զընացի՞ն փախորսանայք : »

★

(Շարայարելի)

## ԱԼՊԵԱՆՔ



( Շարունակութիւն տես թիւ 13)

Քիչ հեռուսն ատոր աջ կողմը կր ցցուին Ռէյնուալտի (Ատուլա) Պեռնարտինի եւ Սրլիւկինի լեռնակոյտքն. կեղրոնական Ալպեանց բաժնին մէջ :

Պուալո ըստած է. «Ատուլայ ոտքին վրայ՝ հազար եղեգանց մէջ՝ Հունոս խաղաղ եւ սէզ իր ջրոց հոսանքէն . . . . Սակայն խարուելու չէ. վասն զի Պառնասոսի ծանօթ էր բանաստեղծն աւելի՝ քան Ալպեանց : Անձանօթ էր իրեն՝ թէ Ատուլայ ոտքն սառնապատով ծածկուած էր ուսկից Հունոսն կը ժայթէ, ոչ թէ եղեգնուատով : Այս սէզ եւ զէս իր ջրոց խաղալուն վրայ, այլ խաղադ՝ հազարաւոր ճանապարհորդք ամեն տարի Զար ճանապարհ կոչուած տեղէն՝ ակունքին մօտ՝ մինչ կը նկատեն անաւոր հոսանքին 150 մեղր խոր անդունդներու մէջ մոնչելով եռաշն՝ ապահոված են այդ խաղաղութեան սարսափահար երեսէն. Պեռնարտինի եւ Սրլուկինի լեռնակոյտ նեղ դանգուածներու մէջ կը տեսնուին մեր զիտարանէն խոր ու անձուկ ձորեր, Կրիզոնի (Զուլիցերիա) գաւառէն Գոմո եւ Մեծ լիճերն իջնող կրկին չքնաղ ճամբաներու գոներն :

Սրլուկինէ քիչ անդին Սերդիմիրի քով կեղրոնական Ալպեանց բաժինն կ'աւտրտի, եւ Հուետեան Ալպեանք կ'ըսկաին, կ'ըսուի թէ Հուետոսի առաջնորդութեամբ ետրուրացի գաղթականութիւն մը հոս եկած եւ բնակած է : Եթէ այս 220,000 մեղր երկարութիւն ունեցող պարսպէն անցնինք՝ որ եւ է դոնէ մը, աւստրիական Դիրոլի մէջ կը գտնենք զմեզ : Այս կողմանէ ուշագրաւն Պեռնինայի եւ Որդիերի լեռնակոյտքն են. առաջինն իր գաղաթներուն բարձրութեամբ եւ իր հիանալի սառնարաններու մեծութեամբն եւ գեղեցկութեամբ Սպիտակ եւ Վարդ լեռներուն հետ կը մրցի : Ինն աղքիւրին մօտ լերան ալուցէն կը ժայթէ Դանոււը գետին մեծագոյն օժանդակն. որուն

մօս է մինչեւ այսօր անծանօթ եւ այսօր ալպագնաց լեռնաշնորհներու կայքն Բննդրէզինա զիւղակն, նման Շարժմնիքս եւ Զերմագ կայից : Պետնինայի աջ կողմն կանգնի Որդիկը, հանդարտ ելեւէջով. որուն կողին վրայէն մանուածապատ կը շրջի Սդէլվիոյի ճամբան, Երոսպիոյ ամենէն բարձրն : Որդիկը եւ Վիզո երկու րրդաձեւ հակայներ են 800,000 մեղք իրարմէ հեռու, բիեմոնդի եւ Լոմպարտիոյ գուրաններուն երկու ծայրերը կանգնած արձաններ :

Միլանի տաճարէն պարզուող տեսարանն մինչեւ Որդիկը հասնի, առջեւն իբր մարտկոց ունենալով Ատամելլո լուն : Այլ եւս աչքի տեսութիւնն չկրնար յառաջ դիմել : Ալպեանց վերջին բաժնն 200,000 մեղք 1,200,000ի վրայ՝ հորիզոնի մէջ խորասուզուելով անյայտ կ'ըլլայ դէպ ի հարաւային արեւելք :

Որպէս զի կարենանք աչքով մնացեալ մասն ալ քննել՝ հարկ է Միլանէն անցնիլ Վենետիկ, եւ նոյնչափ զեղատեսիլ բարձրաւանդակի մը վրայէն որչափ է Միլանի Տաճարին՝ Ս. Մարկոսի Զանգակատունն, շարունակել մեր քննութիւնն :

Հոն պիտի պարզուին մեր աչքին առջեւ Քառնեան եւ Յուլիան Ալպեանք, որ Պրէնէրի կապանէն սկսեալ կը շրջապատեն Վենետեան եւ Ֆրիուլի գաւառներն, եւ տոպա մեղմիւ խոնարհելով Քառնիոյի գուրանին եւ Ազրիականի մէջ Դրեսդէն անդին կ'անհետանան : Այս է այն ահազին կիսաբոլոր շրջանակն զոր Ճենովայի ծոցէն մինչեւ Ազրիական գծեցինք :

Մեր Միլանի զիտարանէն յայտնապէս մինք միայն այդ անհուն տեսարանին լնոցհանուուն եւ մեծ գիծերն միայն կրնանք նկատել եւ ամփափել : Զենք կարող Ալպեանց կողերուն մի առ մի շրջանակներն տեսնել, կամ ըմբռնել անոնց իւրաքանչիւրին լուսական կենդանական եւ մթնոլորտային վիճակն : Զենք կարող իւրաքանչիւր հովհաններու բերնին վրայ կանգնած շնոշխարհիկ տեսարաններով եւ բարեբերութեամբ օժտուած լնութեան ծաղիկ կոչուած մարդկային բնակութիւններու զիւղերու քաղաքներու նկարն մտաբերել . եւ ոչ ալ տեսնել եւ վոյելել այդ ցուրտ եւ վճիռ ջրերն որ բիւրաւոր ազբիւրներէ առատ տեսատ յորդելով անթիւ լիճեր աւազաններ կը կազմեն, ուսկից անսպակաս կ'ոռոգուին բիեմոնդեան եւ Լոմպարտեան դաշտերն զրախտանուման :

Մօտէն տեսնալու է այս ամենն :

## ԳԱՆՁԱՐԱՆՔ ՀԱՅ ԼԵԶՈՒԻՒ

— օ ք զ զ —

(Շարունակութիւն տես թիւ 13)

Դիտելու արժանաւոր մի քանի բացարութիւններ կը գտնեմք յաջորդին մէջ եւս . « Զի եթէ մարմնոյն հետեւեսցի ախտից՝ անկցի ի մարմնական փոխադրութիւն . » փոխադրութիւն դրուած է փոխանակ յեղեղմանց . les vicissitudes corporelles.

Յէջ 16 ապագրին կը տեսնենք նոյն այս փոխադրութիւն բառն փոփոխութեան համեմատ . որչափ ալ յեղյեղմունք ընկեր են փոփոխութեան՝ սական նոյն չեն :

« Իսկ վասն զի ի մարմնոյ է մարգ եւ ամենայն մարմին ի չորից տարեց հաստատեցաւ , հարկ է ընդ այսոցիկ ախտիք անկանել նմա՝ յորոց եւ տարերքս , փոխադրութեամբ եւ հատմամբ եւ հոսմամբ . . . փոխադրութիւնք ըստ որակութեան , իսկ հոսումն՝ ըստ քափման . քանզի քափի կենդանին ի ձեռն յայտից վատուից եւ անյատից : Այս հարկ է՝ կամ թափմանն փոխանակ՝ ի ներքս բերել հաւասարս , կամ լուծանել կենդանւոյն՝ կարօտանոք ի ներքս մտելոցն , Զորին եւ խոնաւին եւ ոգւոյն թափեցելոյ՝ հարկ է չորին եւ խոնաւ կերակրոյ կարօտ լինել կենդանւոյն եւ ոգւոյն : » Այս հատուածին մէջ ունինք մի քանի ուսումնական բառեր , այլ որպէս զի աւելի զիւրըմբունելի ըլլայ՝ յիշեմք զի աստէն կենդանականին զանողան փոփոխութեանց վրայ կը խօսի . եւ զի ըստ հին փիլսոփիայից մարմին ի չորից տարեց կազմուած է՝ ի հողոյ , ի ջրոյ , ի հրոյ եւ յօզոյ , հարկաւ կ'ըսէ նոցին յեղյեղմանց պիտի հպատակի մարդկացին մարմինն ալ , աստէն յեղյեղմանց տեղ ախտ բառն կը վարէ թարգմանն :

Ուստի ըստ տարերց պիտի հատանի , հատումն (divisionibilité) , պիտի հնոդի , հոսումն (dépréissement) . եւ այս կորուստ (հոսումն) ըստ քափման (déprédition , sécrétion) , քանզի քափի (թափիկ կենդանւոյ = perdre la substance) ի ձեռն յայտ եւ անյատ վլուսնից , (pores visibles et in-

visibles) : Տպագիրն կարծեմ կը վրիպի կիսադրութեանն մէջ . վասն զի կ'ըսէ այսպէս . Արդ հարկ է , կամ վոխմանն՝ փոխանակ ի ներքս բերել հաւասարս , կամ . . . Վասն զի փոխանակն ըստի տեղ զործածուած է : Փոխանակ հաստատուն կերակրոյ կը վարէ թարգմանս չոր բառն . փոխանակ նեղանիքի կ'ըսէ խոնա . եւ կազային իմաստին՝ փոխանակ օդային բառին՝ կը զնէ ոդի :

« Քանզի իւրաքանչիւր է ինչ որ ընտանեաւ եւ նմանեաւ կերակրի , եւ է ինչ որ ի հակառակիցն . . . իսկ տարեցս է ինչ յոր ի ձեռն միջնորդից ոմանց մատչեմք . որպէս ջուր՝ երբեմն ըստ ինքեան եւ երբեմն ի ձեռն միջնորդից՝ զի՞նոյ եւ իւզոյ եւ ամենայն խոնանուտ կոչեցելոցն պտղոց . . . նմանապէս եւ հրոյ հազորպիմք՝ երբեմն մերձանորապէս ի նմանէ ջեւեալ , եւ երբեմն ի ձեռն միջնորդից՝ յորոց ուստեմք եւ ըմպեմք » . . . Ծնուանեաւ եւ նմանեաւ բառերն կը վարէ թարգմանիչս բնութեանն յարմար կամ ըստ բնութեանն իմաստին տեղ . իսկ մենք առ հասարակ կ'ըսենք՝ ուղղակի կամ անուղղակի կերպով . հոյ Նեմեսեփոսն այլ ընտիր կերպ մ'ալ կ'ուսուցանէ ըսելով . ըստ ինքեան կամ ի ձեռն միջնորդի , զարձեալ՝ մերձանորապէս կամ ի ձեռն միջնորդի . Խոնանուտ պտուղն ջրոտ պտուղն է , Թաց պըտուղ . հակառակն՝ չիք : Հասարակարար զործածուած քիզ կամ շատ բացատրութեան ընկերն կը գտնեմք՝ առանելյապէս կամ նուազաբար . — Քանզի յամենեսին կամ առաւելապէս կամ նուազաբար մատն հրոյն սիրի :

« Հսա նմին օրինակի եւ զօգս մերձանորապէս (ուղղակի) ունիմք ի տարենաս շնչոյ . . . Իսկ զերկիր մերձաւորապէս մեք ոչ ունիմք , այ ի ձեռն այլոց (անուղղակի) : . . . »

Ոչ էարկ շուրջ զմեօք մորք բանձրամորք , եւ ոչ մազ կուռ եւ խիտ . . . եւ ոչ թեփ՝ որպէս օձից եւ ձկանց , եւ ոչ խեցի՝ որպէս կրայից եւ գաղաակրաց , ոչ թեւո՛ . . . » ճշլութիւն եւ գեղ նկարուց :

Ցէջ 21 տպագրին մի քանի գեղեցիկ դարձուածներն ունինք . « Ոչ ոք ի բարոք իմացողացն վասն հրեշտակացն ասից զայս լինել . » բարոք իմացողն է l'homme de bon sens : Կրկին անգամ ունինք փոխանորդութիւն ազգի բացատրութիւնն սոյն էջին մէջ , որ է propagation de race :

« Քանզի տեսանեմք զմնութիւն՝ բաշխելով կենուդանեաց կե-

բակուրս ի յերկրէ , պառուզո եւ բոյս , բայց միայն ի յետնոցն մարմնակերաց :

Եւ այսոքիկ նոյն մարմնակերք կերակրին ի կենդանեաց որք ի յերկրէ ճարակին , որպէս գայլք եւ առիւծք զգառինս եւ զայլ կենդանիս : » Փոխանակ զիշակնոր անասնոց՝ ունինք մարմնակերն տառէն , որ համազօր է առաջնոյն եւ զաղղիական carnassier բառին : Մսակերն զիշակերն եւ շաղղակերն սքանչելի բառեր են . ըսելիք չունինք բնաւ հակառակ . ոսկայն ինչ պակաս ունի մարմնակերն զի անյիշատակ այսպէս մնար ի սպառ : Դիտելի երկու կէտեր կան . մին՝ զի Նեմեսիոս աստէն ուղղակի բնապատմութեամբ զբաղելով՝ փոխանակ այդ երեք ծանօթ բառերուն մարմնակեր զնելն նշանակութիւն ունի . երկրորդ՝ զուցէ նոյն իսկ թարգմանչին մտաց հետ նոյնանայ մեր այս անդրագարձութիւնն ալ՝ եթէ ըսենք . թէ նախ մսակեր բառն այդ ճշգութիւնն չունի այս գործածութեան մէջ ինչպէս մարմնակերն . վասն զի մսակեր է մարդն ալ , առանց մարմնակեր ըլլալու . որով մսէ հրաժարողքն կ'ըլլան մսահատք , երկրորդ եւ երրորդ բառերն զիշ եւ շաղղի բառերու բարդերն մեռելուոյ նշանակութիւնն ունին , եւ սեղմ են իմաստիւ քան զմարմինն . որ թէ կենդանին եւ թէ մեռելուտին կ'ըմբռնէ : Արժանի չէր այս բառ բառագրաց մէջ մտնելու :

« Ապա ուրեմն եւ աստեղաց շարժութիւնք , եւ երկին եւ ծամք եւ անձրեւք , եւ ամենեքին այսոքիկ՝ վասն այսորիկ եղեն , զի կերակրոցն՝ որպէս շրջագային միշտ բաշխեցելոց՝ անզակաս եւ մատուցողն զայտուզմ՝ մնացէ բնութիւն : »

Աստեղաց շարժութիւնն է հողվումն աստեղաց . իսկ ծամք եղանակներն են , շրջագայ բառն յաւնաբանական բառին թարգմանութեամբ պարբերականն է , рόγιοδίզ :

« Այլ թերեւս անտեղի է զանբաժն յիմանալոյ (այսինքն՝ որք բաժ կամ բաժին չունին յիմանալ = les êtres irrasonnables) եւ ըստ բնաւորական յարձակման միայն կենդանին եւ յերկիր կորացեալս եւ զծառայութիւն ի ձեռն ձեւոյն ցուցեալս (ցուցանողս , թարգմանիչն յունարէն կը խօսի . եւ այս առ հասարակ) առել վասն միմեանց գոյ արարեալ : » Մատենկանս սկիզբն Նեմեսիոս զմարդ տահմանեց՝ ի հոգայ իմանալոյ են ի մարմնոյ՝ մարդ . կենդանի բառն՝ կեանք արմատէն՝ թարգմանիչս տմենայն ճշգութեամբ կը վարէ շնչառո՞ զգու-

յականի համար միայն . չնշաւոր՝ ոչ նիւթական՝ այլ աննիւթ շունչն . որով անման կենդանի կը կոչէ հոգեզէնքն . առ այս մարզոյ սահմանն կուտայ յէջ 20 , կենդանի բանաւոր , մահկանացու , մասայ եւ մակացութեանց ընդունակ . (ըստ նախկին իմաստասիրաց) : Կենդանի՛ վասն զի եւ մարզն էութեամբ է չնշաւոր եւ զգայական . քանզի այս է սահման կենդանւոյն . (այսինքն կենդանութիւն եւ կեանք ունողին) : Իսկ բանաւոր՝ զի որոշեսցի յանբանիցն . եւ մահկանացու՝ զի զաացի յանմահիցն կենդանեաց : Ուստի կ'ըսէ . անոնք որ անիմացք կամ կենդանութիւն ունին միայն բնաւորական յարձակմամբ , անտեղի է այգսպիսեաց համար իրենք իրենց համար եղած են ըսել :

Բնապատմութեան նախաբանին մէջ է կենդանեաց յատուկ կամաւոր շարժումն եւ զգացումն , այդ առաջինն կը պատկերի աստիճն յատուկ բառով բնաւորական (այն որ ի ընէ է , ընդածինն) յարձակումն կամ շարժումն : Քիչ յետոյ նոյն բնաւորական բառին կրկն գործածութիւնն կը տեսնեմք ցանկութիւն եւ սրամութիւն բառից կից . ընդածինն է , բնականն է խմաստն . յիշենք աստէն Գրոց կարեւոր մեղքն :

Ս. Վ. ՆԱԶԱՐԵԹԵԱՆ

(Շարայարելի)

## ՀԱՍՈՒԿՈՏՈՐՓ

Ա. ՊԱՏԱՐԱԳԻՆ ԵՒ ԺԱՄԵՐՈՒ ՄԱՏՈՒՑՄԱՆ  
ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹԵԱՆ ՄԱՏԱՂ ՏԻՈՑ ՄԵԶ

(Եարունակուրին տես թիւ 13)

Ճրագալոյց բառն քիչ առաջ յիշեցինք . զիտելի է՝ զի քրիստոնէից սովորութիւն՝ էր շտա՛ հին ժամանակներէ հետէ արեւու մտնալէն յետոյ աղօթել ի ժողովի կամ առանձին . ոմանք երեկոյի աղօրը կոչեցին զայն , եւ ոմանք զիշերավառի , արեւուտքէն անմիջապէս յետոյ երեւցող զիշերավառ անսղին անուամբ , Vesper :

Բազմաթիւ հին հարց վկայութեամբ կը հաստատուի՝ զի ի հնումն՝ երեկոյեան այս ժամակարդութիւն արեւմուտքէն ետքը կը մատուցուէր , եւ ըստ որում ճրագօք լուցելովք՝ կոչումն ընկալաւ ճրագալուցի : Յերոնիմոս կը դրէ (Թղ. ad Lætam) . Զամինք լուցելովք զերեկոյի մատուցանեմք զպատագ Աստուծոյ : Մերս նախատօնակք՝ որ արեւմուտքին սիրտին յաջորդել՝ զի արեւմուտքէն յետոյ կ'սկսի յաջորդ օրն , կիրակամտից գեղեցիկ հրաշալիքն ունի՝ 1.060 ԶՈՒԱՐԹ , սուրբ , փառաց հօր երկնաւորի . . . իսկ սովորական աւուրց համար ալ . . . որ հաստատեցեր զյուսաւորս ի բարձունս . ի յերկնից լոյս ծագեցեր ընդ ամենայն տիեզերս . . . եւ 21.030 ՃՐԱԳԻ . դու ես լոյս զովելի , սուրբ եւ առաջին լոյս . ի քեն փախնու խաւարն եւ զյոյս քո կենդանի՝ տե՛ր ծագեա՝ ի սիրտս մեր . . .

Երախայից՝ որոնք քրիստոնեայ կրնային կոչիլ . այլ ոչ հանաասցեալ կամ եղայր , չէին ուսուցանէր եւ չէին կարդար անոնց ներկայութեան հանատամքն եւ Հայր մերն , եւ այս այնչափ խստիւ օրինազրուած էր՝ զի Սովոմնոս իմաստուն մարդոց խորհրդով՝ իր պամութենէն զուրս թողուց նիկիական համագանակին խստիփան . (Գիրք Ա. . գ . 20) : Զի հնար

էր թէ տգիտաց (երախայք անկնունք) ձեռք անցնէր և  
արհամարհ թուէր : Իսկ տէրունական աղօթից համար կ'ըսէ  
Ուկեբերան (Մաթ. ԺԹ. Ները.) մկրտելոց միայն օրէն է հայր  
կոչիլ զԱստուած :

Հաւատացեալք ի ժողովի երկու տեսակ աղօթք կը կա-  
տարէին , մին՝ վասն ինքեանց եւ ամենեցուն որ ընդ ամենայն  
տեղիս , երկրորդ՝ տէրունականն եւ կանոնականն : Առաջինքն  
եւ երկրորդքն միանգամայն հաւատացելոց եղբարց կարողու-  
թիւն էր մատուցանել ի Ս. Ժողովի : Երախայք ոչ ինչ աւելի  
քան ուսանողներ՝ կը վարժէին : Ս. Գրոց եւ Աւետարանաց  
հատուածներու ընտրութիւնն՝ ինքնին իսկ Առաջնորդն կամ  
Վերակացուն կը կատարէր . նոյնպէս եւ չափն : Ապա կը յա-  
ջորդէր յորդորականն եւ խրատականն , ըստ պիտոյից երկա-  
րելով :

Երախայք ներկայ կը լինէին այսչափ ժամանակ :  
Ապա դռներն վակուելով , կամ ըստ տէրունականին՝ ըզ-  
գուշանալով ի տալոյ զարբութիւնն շանց , հաւատացեալ եղ-  
բարք միայն մնալով կանգնէին եւ ողջոյն տային միմեանց  
զմիմեանո համբուրելով . որով կ'ըսկոէր Պատարազն կենդանի .  
եւ միանգամայն կարգացն աղօթս . կ'ենդաղբուի տէրունա-  
կանն :

Ապա առ Առաջնորդն եղբարց կը բերեն հաց եւ զինի :

## ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐԵՍ

Ե հ

### ԿՐՈՆՔ ԵՒ ԳԻՏՈՒԹԻՒՆ



(Շարուակուրին տես թիւ 13)

Աղաքէն՝ զայս ամենայն քաջ իսկ համառօտեալ ի հակիրճ բանս Դիսնեսիս Փրեսինս ասէ այսպէս . Իրական ինչ են հաւատք բովանդակ աշխարհիս , եւ որ իրական՝ ոչ կարծեօք հտւաստի , այլ վկայութեամբ : Ապա հարկ է մեզ հարցանել զտարեգիրս աշխարհի , եւ զազդի ազգի յուշարար յիշատակարանս , եւ զգրոյց ճանապարհորդաց . յորոց լիցի մեզ ուսանել՝ եթէ ազգք եւ ժամանակք եւ աշխարհք երկոքին կանխածանօթն եւ նորագիւտ՝ միաձայն գտանին ի հաւատս միութեանն Աստուծոյ : Նա կարօղ իսկ էաք հարցաբանել զամպարիտն եւ խնդրել ցուցանել մեզ զկողմն ինչ աշխարհի՝ զոր մարթ իցէ հաւաստեօք եւ ոչ կարծեօք ցուցանել՝ եթէ աստուածանգէտ լեալ իցէ , եւ ի սպառ անմասն ի խօթամիտ անգամ ծանօթութենէ զայտթեան ուրուք աստուածութեան : Եյլ արդ ի զուր եղեն նոցա ճիբն յայն ազդ վաստակոց , եւ սուտ յանդիմանեցան նոցա ցուցակութիւնք , եւ անկարողութիւն նոցին յառաջ ածելոյ մեզ ազդ մի ողջոյն շաղեալ յաստուածանգիառութեան . արդ ուրիմն հաւատսէ մեզ եթէ չէ ուրեք երբեք հնար գտանել այդպիսի ինչ :

Ազէ մատիր ի վեր յանցո կանուխ ժամանակաց , եւ անց ընդ ազգս համօրէն բնակեալս յաշխարհի , ընդ ժողովուրդս կարի հրահանգեալս եւ ընդ կարի խժադումս , եթէ կարասցես զտանել ազգ մի եւ եթ՝ որոց լիցէ ծանօթութիւն ստառածութեանն , որ շատ եւ որ սակաւ . միաձայն եւ համախորհուրդ են յայդմ Փիւնիկն եւ Քաղզիք . Եզիսպաս եւ Հնդիկք , Պարսք եւ Հաք , Յոյնք եւ Հոռոմք , եւ ազգք եւ ժողովուրդք ամենայն . զի ահա առասպելայօդքն ժամանակք լիք են եւ

հոծք ի վէպս աստուածոց եւ կիսասատուածոց , եւ յամենայն զիրս որ ի տղայ տիսյ ի ձեռս մեր յածին՝ զինչ արժան իցէ նկատել , եթէ ոչ հետո յայտնագոյնո հաւատոց ամենայն աղգաց աշխարհի . եւ զինչ իցեն սեղանք ուզգեալք եւ մենեանք կանգնեալք եւ դիք եւ գրօշեալք արձանացեալք եւ զոնք եւ տօնք կրօնականք եւ երգք նուիրականք , աստուածաղասութիւնք եւ իւզազլխութիւնք եւ Ելիւսեանքն եւ Տարտարոսք . ո՞չ ապաքէն կցորդութիւն է ամենայնի այսոցիկ ընդ ճշմարիտ էութեանն Աստուծոյ : Ապա ընդունայն բանք են ուրանալ զմիակամ զմիախորհուրդ համաձայնութիւն աղգաց եւ աղանց երկրի յաստուածգիտութեան . ապա ուրիմն օրէնք բնականք են կրօնք , բայ առաջադրեալս բանի :

Պատասխանի քննդիմ առաքրկորեանց . — Ասեն ոմանք Տգիտութեան եւ Կանխակալոյ կարծեաց պառող լինել զիրօնու : Անիրաւ են այդ, բանք . զի ուր իցէ գտանել զայդ տղիտութիւն եւ մտաժափութիւն համաշխարհային : Իսկ վասն կանխակալոյ կարծեաց չունիմ ինչ ասել . զի փորձ իրացն ստուգապատում է , ընդ անցանել աւուրց պակասել այդոցիկ եւ մոտաց մարդոյ լուսաւորել : Ոչ եթէ ամենայն մարդիկ ի միասին ըմբռնևցան յայդ մոլորութիւն մտաց . զի ոչ մաացի այդպէս ինչ ածել զմատաւ . ոյք ուրուք աղաչեմ ասել լուեալ այդպիսի ինչ , կամ ուր իցէ գտեալ ամենայն մարդկան ի մոլորութիւն ցնդել միանգամայն . զի ըստ բարուց բնութեան եւ միաք մեր զանազանին , ոմն կորովամիտ եւ ուշիմն , եւ միւս այլ ոք տկարամիտ . եւ չէ հնար սոցա երկոցունց միօրինակ խաբել ի ստութիւն :

Դարձեալ չէ հնար զծունոդ համաձայնութեան ի տղիտութենէ սերել , զի որպէս յայտնի տեսանի ցայսօր ժամանակի՝ ընդ ածել զիտութեանց եւ մտավարժութեան եւ արուեստից՝ ծաղկեցաւ եւ ածեաց այդ համախոհութիւն աղգաց զիրօնից :

★

(Շարայարէլի)

## ՕՐԵՆՍԴՐՈՒԹԻՒՆ ՕՍՄԱՆԵԱՆ

ՀԱՏ ԾԻՍԻՆ ԱՆԱՖԻԾԱՅ

ԳԼՈՒԽ Ե.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺԱՌԱՆԳԱՑ ՎՐԱՅ (ԱԶԷՄ)

( Շարունակութիւն տես թիւ 44 )

**Յօդ. 169.** — Ընդհանուր ժառանգ է որ եւ է անձ՝ որ միակ կը սեփականէ ամբողջ ժառանգութիւնը, կամ մնացորդը՝ յետ բառնալոյ օրինաւորական մասունքը, ի զիսպուածի համընթացութեան օրինաւորականաց :

Կրկնատեսակ են ընդհանուր ժառանգք. ընդհանուր ժառանգ հայրենական, եւ ընդհանուր ժառանգ զօրութեամբ տէրութեան :

Հայրական ընդհանուր ժառանգք երեք դասու կը բաժնուին, այսինքն

1. Ընդհանուր ժառանգ իրեն համար,
2. Ընդհանուր ժառանգ ուրիշին համար,
3. Ընդհանուր ժառանգ ուրիշի մը հետ :

**ՀԱՅԱԾ Ա.** — Այն բնդիանուր ժառանգաց վիայ՝ որք այսպիսիք են իրենց համար :

**Յօդ. 170.** — Ընդհանուր ժառանգ է իրեն համար որ եւ է անձ՝ որ պէտք չունի ուրիշին համընթացութեան ժառանգական իրաւունքը ստանալու համար եւ կապեալ չէ հանգուցելոյն, կանանց միջոցաւ :

Այս դասս ժառանգաց կրկին կը բաժնուի չորս դասու ,  
ըստ հետեւեալ կարգի նախադասութեան .

1. Հանդուցելոյն որդին, որդւոց որդին եւ այսպէս յա-  
ջորդաբար իջնալով աստիճանաւ սերնոց :

Այսպէս եթէ մէկ մը մեռնի մի միայն որդի թողլով , ա-  
սիկայ կ'առնու բոլոր ինչքը ընդհանուր ժառանգի ափազոսիւ :

2. Ի պակասութեան որդւոց . կը ժառանգէ հայրն , ի  
պակասութեան հօր՝ հայրական հաւն , եւ այսպէս յաջորդաբար  
ելլալով աստիճանաւ նախահարց :

Եթէ մէկ մը մեռնի ժառանգ թողլով հայրը կամ հայրա-  
կան հաւը եւ որդի մի , ժառանգութեան վեցերորդ մասը կը  
պատկանի , իբրեւ օրինաւոր բաժին , հօր կամ հայրական հաւ-  
ւուն եւ մնացորդն որդւոյն՝ տիտղոսիւ ընդհանուր ժառանցի :

3. Հարազատ եղբարք , արենակից եղբարք , արու սերունդք  
հարազատ եղբարք եւ արենակից եղբարք , եթէ չկայ հայր  
կամ հայրական հաւ :

Եթէ հանգուցեալն իրը ժառանգ թողու հայրը կամ հայ-  
րական հաւը հարազատ կամ արենակից եղբօր մը հետ , հայրն  
կամ հաւն կ'առնու բոլոր ժառանգութիւնը տիտղոսիւ ընդհա-  
նուր ժառանցի , ըստ որում հայրն կամ հաւն ունի զնախա-  
զասութիւն , ի պակասութեան որդւոց :

4. Հարազատ հօրեղբարյն , արենակից հօրեղբարյն , որ-  
դիք հարազատ հօրեղբօր եւ որդիք արենակից հօրեղբօր , ի  
պակասութեան հարազատ կամ արենակից եղբօր կամ եղբօր-  
որդւոց :

Եթէ հանգուցեալն հարազատ կամ արենակից հօրեղբայր  
թողու եւ մէկ հարազատ կամ արենակից եղբայր , ժառան-  
գութիւնը կը պատկանի նախազասութեամբ հարազատ եղբօր :

Եթէ հարազատ կամ արենակից հօրեղբայրն հաւմընթանայ  
հօրեղբօրորդւոյ մը հետ , ժառանգութիւնն հօրեղբօր կը պատ-  
կանի :

Ապա կուգան հարազատ եղբայր հօր հանգուցելոյն , արե-  
նակից հօրեղբայր նորին , որդիք հարազատ հօրեղբօր , եւ որ-  
դիք արենակից հօրեղբօր յորմէ եւ է աստիճանէ , ի պակա-  
սութեան հարազատ հօրեղբօր կամ որդւոց նորին :

Հարազատ հօրեղբայրն հայրական հաւուն՝ նախադասէ ա-  
րենակից հօրեղբօր հաւուն :

Որդիք հայրենական հարազատ հօրեղբօր . կը նախադասեն

որդւոց հայրենական հարազատ հօրեղբօր , եթէ հաւ չլայ , եւ  
այսպէս անսահմանաբար :

Յօդ. 171. — Երբոր ազգականութիւնն տարբերի աստի-  
ճանոք , նախաղասութիւնն իրաւանց տեղի ունի ըստ մեր-  
ձաւորութեան աստիճանի :

Այսպէս որդին նախաղատ է թոռան , հայրն կամ հայրենա-  
կան հաւն նախաղատ է եղբօր :

Մէկ կամ միւս սեռի ժառանդն , որ ազգական է յերկուց  
կողմանց նախաղատ է անոր՝ որ ազգական է միայն մէկ կող-  
մանէ :

Այսպէս հարազատ եղբարք կը նախաղասուին արենակից  
եղբարց . հարազատ քոյրն , ի համընթացութեան ընդ ուղղակի  
դստեր կամ ընդ դստեր որդւոյ . նախաղատ է արենակից եղ-  
բօր . որդին հարազատ եղբօր ի բաց կը մերժէ արենակից եղբօր  
որդին . հարազատ հօրեղբայրն ի բաց կը մերժէ արենակից  
հօրեղբայրը :

Այս տրամադրութեան մերձենալի է եղբօրորդւոց հօր  
հանգուցելոյն եւ եղբօրորդւոց հաւու հանգուցելոյն :

ՀԱՏԱՄ Բ. — Ուրիշ ազգականի համար  
բնիփանուր ժառանգուց վրայ :

Յօդ. 172.— Զորեփին անձինք իզական սեռի՝ ընդհանուր  
ժառանգք կ'ըլւան երբոր կը զանուին ուրիշ ազգականի մը  
հետ , եւ իրեւ օրինաւոր բաժին կ'առնուն կէսը կամ երբորդը  
ըստ դրութեան իւրեւանց :

Այս անձինքս են ուղղակի դստերք , դստերք որդւոյ ,  
հարազատ քոյրք եւ արենակից քոյրք :

Այս չորս դասերէն ամէն մէկն , պէտք ունի , ընդհանուր  
ժառանգ ըլլալու . համար , համընթացութեան եղբօր մը կամ  
անձին՝ որ իրենց մէջ եղբօր տեղը բռնէ :

Դուստրն պարզ բաժին կ'առնու եւ որդին կրկին բաժին :

Յօդ. 173.— Օրինաւոր բաժին չունեցող կինն՝ որ կը հա-  
մընթանայ Ա.ջէալ կոչուած եղբօր մը հետ , այս համընթացու-  
թեան համար ժառանգ ըլլալու :

Այսպէս հարազատ հօրեղբօր մը քոյրն անոր հետ չժան-  
ռանգեր :

Նոյն տրամադրութեամբ կ'ընթացուի նկատմամբ որդւոց արենակից հօրեղբօր մը ի համընթացութեան ընդ զստեր արենակից հօրեղբօր մը , և նկատմամբ արու թոռան ի համընթացութեան էդ թոռան :

**ՀԱՏԱԾ Գ.** — ուրիշ ժառանգի մը հետ քննիանուր ժառանգաց վրայ :

**Յօդ. 174.**—Երբոր հանգուցեալն երկու քոյր ունենայ , մին հարազատ և միւսն արենակից , անոնց ամէն մէկն ընդհանուր ժառանգ կ'ըլլայ , մինչ համընթանայ հանգուցելոյն դստեր կամ ուղղակի զստերց հետ կամ որդւոյն մէկ կամ բազմաթիւ դստերց հետ :

**Յօդ. 175.**—Տարբերութիւն՝ ընդ մէջ ընդհանուր ժառանգաց ուրիշի մը համար և ընդհանուր ժառանգաց ուրիշի մը հետ , յայսմ կը կայանայ որ Աջեալ կոչուած ընդհանուր ժառանգն ուրիշի համար կրնայ միակ ընդհանուր ժառանգ ըլլալ , մինչզեռ ուրիշի հետ ընդհանուր ժառանգն չկրնար միակ ընդհանուր ժառանգ ըլլալ :

(Շարայարելի)

## ՆՈՐԱՏԻՊ ՄԱՏԵԱՆ

Վերջին տարիներուս ի Կ. Պոլիս գտնուած Վարդապէտութիւն ժի Առաքելոց անուամբ յունարէն պատուական հին ձեռագիրն՝ քրիստոնէութեան որրանին սքանչելի մանրանկարն՝ ընդարձակ ծանօթութեամբ՝ հայերէն թարգմանուած է Սահակ Վ.է. Նազարեթեան, և հրատարակուած 263 էջերով :

Հնախօսներու՝ Ս. Գրոց քննիչներու՝ քրիստոնէութեան առաջին կաղմութեան հետաքնին անձանց եւ Հայ. Եկեղեցին ուսումնասիրողներու համար ամենակարևոր :

Կը վաճառի Պահճէ Գաբու ջրավաճառ Պօղոս Աղայի քով, Պոլսոյ ամման հայ գրատուններն, Դալաթիս Սեղբոս խան Բիւզանդեան գրատուն, Բերտ Մեծ պողոտայի վրայ թիւ 153 հայ ծխավաճառին քով :

Գին 7 դահնեկանի

ՊԱՏԿԵՐ տասն եւ հինգ օրը մի անգամ կը հրատարակուի

Բաժանորդագրութեան տարեկան զիցց է  
կ. Պօյսոյ համար . . . . . 40 դահեկան.  
Գաւառաց եւ օտար երկիրներու համար  
բղբատարի ծախրն ի միասին հաշուելով 50 . . .

## Իշրաքանչիշը թիւ 2 դահեկան

ՊԱՏԿԵՐի խմբագրատունն է ի Բերա, Եկշիլ փողոց  
թիւ 1, ուր պետք է դիմել բաժանորդագրաւթեան եւ քերքին  
վերաբերեալ այլ ամենայն խնդրոց համար :

## RÉDACTION DU BADGUERE

Constantinople, Péra, rue YÈCHIL N° 1

معارف نظارات جليله سنك رخصته طبع او نشر